

դանիքը որչափ աւելի բանձր է՝ այնչափ քիչ կը-  
 ծածանի, եւ որչափ որ բերել է՝ այնչափ աւելի կը-  
 դողդղայ: Այսպէս ալ մարմնոյն մանր մանր  
 ջղերը, որ ամեն մարդու հասակին՝ սեռին՝ խառնը-  
 ւածքին ու կլիմային համեմատ աւելի կամ պակաս  
 ձիգ ու շարժուն են, մի եւ նոյն բաներէն տարբեր  
 տարբեր աստիճանի շարժմունք կառնուն, եւ կամ  
 այս բանէն կը շարժին ու մեկայն ջնն շարժիր, նը-  
 ւագարանի լարին նման որ դպած ատենդ ուրե-  
 րորդ ձայնը կը հանէ, ուրիշ ձայն ջնաներ: Թէ որ  
 ամենարարակ ու մեծամեծ ապակիներ առնես, ու  
 ցած ձայնով երգել կամ կանչել սկսիս նախ, եւ  
 յետոյ ջուտ շուտ եւ սաստիկ ուժով ձայնդ մինչեւ  
 ուրերորդին բարձրացընես, այն յանկարծական  
 բրբռմունքէն ապակիները կընան կտորտիլ:

Մեր ամեն զգացմանցն ալ պատճառ՝ արտաքին բաները ջնն:

Շատ մը զգացմունքներ կան որ մեր մարմնոյն  
 կազմուածքին ներսի կողմէն կերբան մեր հոգւոյն  
 կընասնին. անօրութիւնն ու ծարարը, շարժելու եւ  
 դադրելու պիտոյքը, յոգնածութիւնն ու ուժեղու-  
 րիւնը, սրտին ու երակներուն զարնուածքը, ընդե-  
 րաց ձնշմունքը, գլխու՝ փորու՝ բոքի եւ ուրիշ տե-  
 ղերու ցաւերը, աստեք ամենն ալ մեր մարմնոյն մէջ  
 կը գոյանան՝ առանց դրսի բանէ մը անմիջապէս

պատճառելու. եւ ասոնց պատճառ կըսեալուի մար-  
 դուս բոյսը մարմնոյն վրայ տարածուած շոշափա-  
 կան գօրութիւնը. եւ կամ նաեւ ներքին բնական  
 ազդեցութիւն ըսուածը:

Ապա ուրեմն երկու տեսակ զգացմունք կայ. մեկուն պատճառ՝  
 դրսի բաներուն ազդեցութիւնն է, մեկայն պատճառը ներքին  
 շարժմունքներն են որ մեր անձէն ջնն կընար բաժնուիլ:

Հագարաւոր փորձերով կը տեսնուի որ մենք աս  
 երկու տեսակ զգացմունքներն ալ կընդունինք մեր  
 ջղերովը, որովհետեւ ջիղ ջունցող մասերը ամե-  
 նեւին զգացմունք մը ջնն ցուցընէր. եւ բէ որ մեկ ան-  
 դամի մը այս կամ այն ջիղը վերցընես, զգացմուն-  
 քը կը դադարի: Այս ջղերը կակուղ նիւրէ մը, կամ բէ  
 ըսենք՝ ուղեղի նիւրէն ձեւացած բելեր են. ասոնց  
 գլխաւոր ճիւղերուն արմատը ուղեղն է, եւ անոր  
 հետ խառնուած ու միացած են. անկէց անհամար  
 մանր ճիւղեր կը բաժնուին, մեր մարմնոյն ամեն  
 կողմը կը տարածուին ու շարժմունք եւ կենդանու-  
 րիւն կուտան: Այս ջղերուն ծայրերը մարմնոյն  
 մակերեսութիւն վրայ վերջանալով, անոնցմով զա-  
 նազան զգացմունքներ կընդունինք՝ ըստ զանազան  
 գործարանաց ուր որ անոնք կը վերջանան:

Ուրեմն զգայարան կըսուին մարդուս մարմնոյն այն մասերն որ  
 դրսի բաներուն որակութիւնները, միանգամայն մեր մարմնոյն  
 մէջի շարժմունքները կ'մտացընեն մեզի:

## Բ. ՏԵՍԱՐԱՆՔ ԵՒ ԲՈՊԱՅ.

### ՓՍԲԻՉ.

Եղիսեան Գարատաց աչ կողմը Սենր-Օնորէ  
 ըսուած արուարձանն է՝ հարուստ շէնքերով ու  
 գեղեցիկ պարտեզներով զարդարուած. անոնց մէջ  
 ալ երեսելի է Եղիսեան անունով պալատը՝ 1718ին  
 շինուած: Մեծն Նափոյէն հոն կը բնակէր շատ  
 անգամ, եւ Վարէրոյի ձախորդ պատերազմէն  
 ետեւ՝ հոն ստորագրեց իր երկրորդ եւ անդարձ  
 հրաժարականը. հիմակուան կայսրն ալ քանի որ  
 Հասարակագետութեան գահերեց էր՝ այն պալա-  
 տին մէջ բնակեցաւ: Պալատին ձակաւոր հոյակապ  
 է, ներսի բնակարանները զարդարուն, պարտեզն  
 ընդարձակ ու գուարճալի:

Համախոհութեան հրապարակը, որ Եղիսեան  
 Գարատին բերանն է, աշխարհիս մէջ մեկնատիկ  
 հրապարակ կըսեալուի ընդարձակութեանն ու չորս

բոլորն եղած տեսարաններուն ու շէնքերուն փա-  
 ռաորութեանը համար: Երբոր հրապարակին  
 մէջտեղը կեցած՝ դեպ ի Յաղրական կամարը նայ-  
 իս, աչ բեւիղ վրայ կլինայ Մագդաղենացոյն ե-  
 կեղեցին, ձախ բեւիղ վրայ Պուրպոնեան պալատը,  
 ետեւի կողմդ ալ Թիւլիլիի ըսուած կայսերական  
 ապարանքը իր ընդարձակ ժառանգեալ բազմաշուր  
 ու բազմամարդ պարտիզովը:

Հրապարակին մէջտեղը կանգնուած է Լուքսորի  
 կորողը՝ Եգիպտոսէն եկած. այն կորողին եղած  
 տեղը գլխատուեցաւ 1793ին Գաղղիոյ բազաւորը  
 Լուդովիկոս ԺՉ անհամար բազմութեան առջեւ:  
 Հրապարակին ուրը անկիւններն ալ տեսկաձեւ  
 պատուանդաններու վրայ մէյմեկ հատ յաղրան-  
 դամ արձաններ կան նստած, որ Գաղղիոյ ուրը

գլխաւոր քաղաքներուն նշանակութիւնն ունին :  
 Համախոհութեան հրապարակին ձախ դիւն

կանցնի Սեն գետը՝ Փարիզը երկու մաս բաժնելով.  
 եւ Պուրպոնեան պալատին առջեւ կամուրջ մը ու-



1 Պանթէօն. — 2 Մայր Եկեղեցի. — 3 Անկերանոց. — 4 Տնտարան. — 5 Աշտարակ Ս. Յակոբայ. — 6 Սեն-Միքէլիս. —  
 7 Մագդաղենացի. — 8 Սին Վանտոմի. — 9 Սին Յուլիսի. — 10 Կորոզ Լուսորի. — 11 Ազիլը Լուվուայի. — 12 Շատրուանք  
 Համախոհութեան հրապարակին. — 13 Դուռն Սեն-Տրնի. — 14 Դուռն Սեն-Մարքէն. — 15 Յաղրական կամարն Աստեղ :

նի, Կամուրջ Համախոհութեան ըսուած, որուն վրայէն Փարիզու մեծամեծ շինուածոց գլխաւոր-

ներուն մեկ մասը կերելուայ : Մենք այ հոս դըր-  
 ւած պատկերին պէս՝ անոնց վրայ եղած տեղե-

կուրիւնները համառօտենք առ այժմ, ուրիշ ատենի ձգելով անոնց եւ ուրիշ տեղերու մանրամասն ստորագրութիւնք:

**ՍՈՒՐԲ ԳԵՆՈՎԱՓԷ** կամ **ՊԱՆՔԷՆ**. — Փարիզու ամենէն գեղեցիկ եկեղեցին այս կրնայ համարուիլ՝ դրսի ձեւին նայելով: Հարիւր տարուան շէնք է՝ Փարիզու պաշտպան սրբունոյն Գենովափէի նուիրուած: Մեծ յեղափոխութեան ատեն, Պանքեոն (ամենաղից տաճար) դրուեցաւ անունը՝ իբրեւ յիշատակարան երեւելի մարդկանց, ճակտին վրայ այ գրուեցաւ, **ԱՐԱՆՅ ԱՒՍԳԱՅ՝ ԵՐԱՍՏԱԳԷՏՆ ՀԱՅՐԵՆԻՔ**: Պուրպոնեանք 1822ին նորէն եկեղեցի ըրին, 1850ին խողովութեան ատենը դարձեալ Պանքեոն եղաւ, բայց հիմակուան կայսրը նորէն Սրբունոյն Գենովափէի նուիրեց: Գմբէրին քովերէն բոյոր Փարիզ եւ շրջակայ գեղերը կրտսնուին:

**ՄԱՅՐ ԵԿԵՂԵՅԻ ՏԻՐԱՄՐՐՆ** (Նօրր-Տամ). — Գոթացի ճարտարապետութեամբ, հոյակապ մեծութեամբ եւ պատկառելի հնութեամբ կանգնուած տաճար: Հիմնարկութիւնն եղած է 1165ին. երկայնութիւնը գրեթէ 126 մեքր ու կէս է, լայնութիւնը 48 մեքր, եւ բարձրութիւնը գրեթէ 54 մեքր. իսկ երկու աշտարակներուն բարձրութիւնն է 91 մեքր:

**ԵԿԵՂԵՅԻ ԱՆԿԵԼԱՆՈՅԻՆ ԱՊԻԱՄՐ ԶԻՆՈՒՌԱՅ**. — Լուդովիկոս չորեքտասաներորդին մեծագործութեանց մէկն այ այս փառաւոր հիւանդանոցն է: Ասոր եկեղեցւոյն բարձրաբերձ գմբէրին տակը շինուած է մեծին Նափոյեոնի շիրիմը, եւ մարմինը սուրբ Հեղինէ կղզիէն բերուելն ետե հոս բաղուած է:

**ՃԵՄԱՐԱՆ** (Էնսրիբիւ). — Գաղղիոյ ճեմարանին պայտար գետին քով շինուած գեղեցիկ շէնք մի է դրսէն, քեպտո եւ ներսը շատ փառաւորութիւն մը չունի: Շէնքին մէջ է ետե Մագարինեան մատենադարանը, որ հարիւր յիսուն հազար հատորի չափ գիրք ունի:

**ԱՇՏԱՐԱԿ ՍՐԲՈՅՆ ՅԱԿՈՎԸԱՅ**. — Փարիզու խիստ հին ու գեղեցիկ շէնքերէն մէկն է այս աշտարակը, որ 52 մեքր բարձրութիւն ունի: Ատենով քովը եկեղեցի այ կայ եղեր՝ սուրբ Յակովբ րտուած:

**ՍՈՒՐԲ ՍՈՒԼՊԻՎԻՈՍ** (Սեն-Սիլվիիս). — Այս հոյակապ եկեղեցին Փարիզու եկեղեցեաց գլխաւորներէն մէկն է, երկայնութիւնը 140 մեքր, լայնութիւնը 56, եւ բարձրութիւնը 35: Ասոր դիմացի հրապարակին մէջտեղը Վիսքոնքի ճարտարապետին շինած շատրուանը կայ, որուն չորս կողմը

մէյմէկ առիւծ կեցած՝ բերաններէն ջուր կրվագեցրեն. չորս արձան այ կայ չորս դին որ կրեներկայացրեն Պոսիւէ, Ֆենեյոն, Մասիլիոն եւ Ֆլէշիէ:

**ԵԿԵՂԵՅԻ ՄՍԳԳԱՂԱՆՆԱՅԻՈՅՆ**. — Երկայնաձև քառակուսի շէնք է՝ յունական ճարտարապետութեամբ, չորս կողմը սիւնազարդ, սիւներուն մէջտեղուանքն այ երեսուերջորս հատ արձաններով զարդարած: Մէջը շատ գեղեցիկ խորաններ եւ արձաններ կան:

**ՎԱՆՏՈՄԻ ՍԻՒՆԸ**. — Այս գեղեցիկ սիւնը շինուած է Գաղղիացւոց այս դարուս սկիզբն ըրած աշխարհակայութեանցը ատեն ձեռք բերուած բնդանօրներուն պղնձովը, 1810ին. չորս դին աղւոր բարձրաքանդակներով զարդարած է, վրան այ մեծին Նափոյեոնի արձանը կայ: Բոյոր սեանը բարձրութիւնը՝ պատուանդանովը հանդերձ՝ 45 մեքր է:

**ՅՈՒԼԻՍԻ ՍԻՒՆԸ**. — Պասրիլ անունով անաւոց բերդին տեղը հիմա հրապարակ մըն է ընդարձակ, եւ անոր մէջտեղը կանգնուած է Յուլիսի սիւնը 1851ին յուլիսի 28ին՝ Լուի-Ֆիլիպի բազաւորին հրամանաւր: Այս սեանը տակը դամբարան մը կայ՝ ուր բաղուած են 1850ին եւ 1848ին յեղափոխութեանցը ատեն պատերազմելով մեռնողներուն մարմինները: Յուլիսի 27, 28, եւ 29 օրերուն մէջ մեռնողներուն անունները, որ վեցհարիւր տասնըհինգ հոգի են, ոսկի գրով գրուած են սեանը վրայ: Իսկ վերի ծայրը ազատութեան ոգին ձեացուցած է՝ ոսկեզօծ պղնձէ: Բոյոր սեանը բարձրութիւնն է 47 մեքր:

**ԼՈՒԲՍՈՐԻ ԿՈԹՈՂԸ**. — Այս սիւնը մէկ կտոր կարմրագոյն կրանիք է, բարձրութիւնը 22 մեքր եւ 85 հարիւրամեքր, եւ ծանրութիւնը 250,000 քիլոկրամ: Երեքհազար չորս հարիւր տարուան հնութիւն ունի, ինչպէս որ վրայի եզիպտական նշանագիրներէն այ կերեւնայ:

**ԼՈՒՎՈՒՄՅԻ ԱՂԲԻԲԸ**. — Կայսերական գրատան առջևի հրապարակին տեղը ատենով քեատրոն մը կայ եղեր որ 1820ին՝ Պերրիի դքսին հոն սպաննուելուն պատճառաւ քանդեր են. այն հրապարակին մէջտեղի գեղեցիկ աղբիւրը՝ Վիսքոնքի ճարտարապետին շինածն է, եւ շատրուանը վեր բոնող չորս արձանները Սեն, Լուառ, Կարոն եւ Սոն գետերը կրեներկայացրեն:

**ՀՄՄՍԽՈՀՈՒԹԵԱՆ ՀՐԱՊՍՐԱԿԻՆ ՇԱՏՐՈՒՄՆԵՐԸ**. — Լուքսորի կործոյնն այ եւ ձախ կողմերը մէյմէկ շատրուան կայ՝ իրարու նման. հիւսիսային կողմի շատրուանը գետերուն նուիրուած է, եւ տակի մեծ աւազանին մէջի արձանները Հոողանոս

ու Հոնոս գետերը կրնշանակեն, Գաղղոյ ալ գանազան ցամաքային բերքերը. իսկ հարաւային շատրուանը ծովերու նուիրուած է, եւ արձանեւրուն նշանակութիւններն են Ուլկիանոս, Միջերկրականը, եւ գանազան ծովային բերքեր:

Սէն-Տէրնի եւ Սէն-Մարթիէն ԴՌՆԵՐԸ. — Երկուքն ալ մշմէկ յաղբական կամարներ են՝ իրարմէ աւելի փառաւոր, մանաւանդ առաջինը, եւ Պուլուար ըսուած ծառատնկոց գեղեցիկ տեսքը կաւեցրնեն:

Հոս դրուած պատկերին մշտեղի կերպարանքը Արուստից մուսան է, ձեռքը բռնածն ալ Լուվրին յատակագիծը:

Իայց ասոնցմէ եւ ուրիշ շատ այսպիսի հոյակապ շէնքերէն աւելի Փարիզու պարծանք՝ իր բնակչաց եզական ճարտարութիւնը, գործունէութիւնը, մարդավարութիւնը եւ կրակոտ բնութիւնն է, որով այս մայրաքաղաքը կրցեր են կերպով մը բոլոր աշխարհիս մայրաքաղաք սեպել տալ: Մեր միտքը աշխարհագրական ճիշդ եւ մանրամասն տեղեկութիւն տալ չէ: Փարիզու վրայ, այլ հարեւանցի տեսութեամբ մեր ընթերցողաց երեւակայութիւնը զըւարձացրնել, եւ հետաքրքրութիւնը վատել՝ իրենց տեսածէն ու գիտցածէն դուրս օգտակար տեղեկութիւններ ստանալու. ուստի այս ամէն բաներուն վրայէն ալ առ այժմ համառօտ ոճով կանցնինք:

Փարիզ քաղաքին շէնքը ընդհանրապէս անկանոն է, տները բարձր, եւ փողոցները նեղ. բայց շատ փողոցներ ալ ունի որ խիստ լայն են եւ փառաւոր, եւ օրէ օր ուղիղ գծի վրայ նոր նոր ու մեծամեծ փողոցներ կըրբանան, հին տները փլցրնելով ու նոր տներ շինելով, մանաւանդ երկու երեք տարի ի վեր:

Խանութները գեղեցիկ եւ աչք խաբող կերպերով ու հարստութեամբ զարդարելու կողմանէ Փարիզացոց պէս վարպետ ժողովուրդ չկայ աշխարհիս երեսը. եւ այս բանս աւելի աչքի կըզարնէ մեծ ծառատնկոց երկու կողմի խանութներուն վրայ, եւ գանազան Անցարան (փասած) ըսուած յարկածածուկ վաճառափողոցներուն մէջ որ քաղաքին խիստ շատ կողմերը կըզըտնուին, եւ գլխաւորները տասը հատի մը չափ են: Տասը հատ մեծամեծ հրապարակներ կան ասդիս անդին. քսանու իրեք կամուրջ՝ Սեն գետին վրայ, ամէնէն ալ իրարմէ գեղեցիկ. բազմաթիւ եկեղեցիներ, հարիւր քսանի չափ աղբիւր, երեսունէն աւելի մեծամեծ հիւանդանոց, որբանոց, աղքատանոց, ծերանոց. հինգհարիւրէն աւելի դպրոց, քառասուն զբատուն, քսան բանգարան, քսանէն աւելի բեատրոն. բող անհամար ժողովարանները, զբօսարանները, պարտեզները, սրճանոցները, իջեկանները, ճաշարանները, վերձանութեան բանգարանները եւ այլն եւ այլն, որոնց վրայ ուրիշ ատեն առիթ կունենանք խօսելու:

Գ. Հ Ա Ն Գ Ի Ս Ա Ր Ա Ն Ա Շ Խ Ա Ր Հ Ա Շ Է Ն Մ Ա Ր Գ Կ Ա Ն .

ՅԲԱՆՔԻՆ

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ԲԵՆԻԱՄԻՆԻ ՅԲԱՆՔԻՆ.

Սիրելի որդեակ,

Ինձի գրասանք մը ընելով աշխատեցայ ազգատոհմիս վերաբերեալ քանի մը մանր դիպուածները հաւաքելու: Ի հարկէ միտքդ կուգայ որ նեոս Անգղիս եղած ատենո՞ղ՝ ազգականներու մէջէն ողջ մնացածներուն շատ մը հարցմունքներ ըրի, տեղեկութիւններ ժողովցի, եւ այս բանիս համար ճամբորդութիւն մ'ալ ըրի: Յուսամք դուն ալ ինձի պէս զուարճութիւն մը կիմանաս երբոր հասկընաս քէ իմ կենացս մէջ սկիզբէն ի վեր ինչ բաներ պատահեր են որ շատը դուն ալ չես գիտեր: Արեմն սկսիմ զիր անցրնել անոնք. եւ որովհետեւ շարք մը միակերպ ազատ եմ ու գեղը քաշուած կըճանգլիմ, ժամանակս ասկէց աւելի զուարճալի բանի չէի կընար անցրնել:

Ուրիշ պատճառներ ալ ունիմ յիշատակարանս գրելու: Աղքատ

եւ աննշան վիճակի մը մէջ ծնած ըլլալով, հասակիս առաջին տարիներն ալ նոյնպէս անցրնելէս ետեւ աղէկ հարստութիւն դիզցի. եւ աշխարհիս մէջ բաւական մեծ անուն հասնցի: Մինչեւ այս ծերութեան տարիքս որ հասայ՝ միշտ յաջողութեան յաջողութիւն անցեր եմ. ուստի կարելի է քէ յաջողութեան փառաքին գիտնալ քէ Աստուածային նախախնամութեան օգնութեանն ետքը՝ ինչ հնարքներով ինչ ճամբաներով այս յաջողութիւնները գտեր եմ. եւ քէ որ յանկարծ իրենք ալ իմ վիճակիս մէջ զանուխն, պատմածներէս կընան օգուտ մը քաղել:

Շատ անգամ կըմտմտամ ձեռք բերած երջանկութեանս վրայ. եւ երբեմն եւ ինձի կրտսմ որ երէ մեկը ինձի առաջարկեր՝ սիրով յանձն կառնէի նոյն ընթացքս նորէն ընել սկիզբէն մինչեւ վերջը: Միայն քէ կըպահանջէի որ զրոց նեղիականներուն ունեցած արտօնութիւնը եւ ալ ունենամ, այսինքն երկրորդ տպագրութեան մէջ առաջինին սխալները սրբագրեմ: Ինձի մնար նէ կուգէի որ փոխէի քանի մը պարսպ դիպուածներ, քանի մը մանր պատահարներ, ու անոնց տեղը աւելի լաւ բաներ գնէի. բայց քէ որ այս